

## ՀՈՎԻԻԾ ԵՒ ՀՕՏԸ

Պատանի մը, երբ իմացական անումին կը հասնի եւ մտածումը ու դատողութիւնը կը սկսին կերտել իր մէջ անձնաւորութիւնը, յանկար՝ ինքինք կը գտնէ կեանքի ամենամեծ ու ամենալուրջ հարցականին առջեւ, թէ ի՞նչ պիտի ըլլայ իր ապագան, ի՞նչ արիեստի կամ արուեստի պիտի հետեւի, ի՞նչպէս ծեւ ու շունչ պիտի տայ իր տեսականին, որպէս զի ըլլայ բարոյապէս գեղեցիկ, մարդկայնօրէն սիրելի եւ ազգայնօրէն փսեմ ու վեհանձն:

Կը մտածէ, կ'ուսումնասիրէ, կ'որոշէ ու վերջապէս կը կազմէ իր ապագայի մեծ ծրագիրը:

Խոկումներու մէջ խորասոյգ՝ կը ներզգայ սրտին արագ, անաղմուկ, անուշ բարախումը ու ներշնչումի շերմութեանէն ոգեւորուած կը սկսի բարբառի ...

- Բժիշկ պիտի ըլլամ, որ փրկեմ ցաւատանշ հիւանդներու կեանքը:

- Փաստարան պիտի ըլլամ, որ պաշտպանեմ անիրաւուածներու իրաւունքը:

- Առեւտրական պիտի ըլլամ, որ օժանդակեմ ժողովուրդիս շքաւորներուն:

- Հոգեւորական պիտի ըլլամ, որ բարողեմ աւետարանական նշմարտութիւնները:

Այսպէս՝ իր կեանքի պատմութեան դարձակետին վրայ աշխերը երկինք յառած կը զգայ իր էութեան ամբողջ տարածքին նոր ու գեղատեսիլ աշխարհի մը նառագյրումը, որ սեղմօրէն կը կապէ հոգին Տիեզերական Հոգիին հետ, սիրոյ ու հաւատէ այնպիսի շերմեռանդութեամբ, որ անկէ վեր ուրիշ ո՛չ մէկ իտէալի, ո՛չ մէկ նպատակի ու ցանկութեան չ'ուզեր զօդել իր կեանքը:

Աղօթանուէր վերացումի մէջ, այս մեծ տեսիլքը կը բանայ իր առջեւ նուիրապետութեան երկնային դարպասները

եւ կ'ուխտէ անկէ ներս մտնել ու դառնալ Սատուծոյ եւ Ազգին շնորհազարդ ծառան՝ հոգեւորականի կոչումով:

Այս երկար ու տատասկոտ ուղեւորութեան ամբողջ ընթացքին, կ'ուզէ ցոյց տալ իր կեանքով ու ծառայութեամբ՝ իր հաւատէի Հիմնադիրին շնորհները, օրինակելի հեզութեամբ, սրբակեաց, օրինակելի խոնարհութեամբ ու մանաւանդ օրինակելի աղքատութեամբ:

Այս հոգեւոր բարեմասնութիւնները պիտի ըլլան կրօնական ասպարեզէն ներս մտնող ամէն կոչեցեալի սպառազինումին կոռուանները, այն բոլոր դժուարութիւններու դէմ, որոնց պիտի հանդիպի իր հովուական գործունեութեան ընթացքին փորձութեան մահացու փոանգները յաղթահարելով:

Հոգեւորականը՝ Սատուծոյ կողմէ պատուուած է մասնայատուկ առանձնաշնորհեալ պաշտօնով, որ հոգեւոր արժէքներու մատակարարը ըլլայ երկրի վրայ՝ Սատուծոյ լոյսէն հեռացած անհաւատներու:

Նպիսկոպոսը պիտի դնէ իր ձեռքը իր առջեւ ծունկի եկած ընտրեալին գլխուն ու պիտի շնորհէ անոր նուիրապետութեան կարգը:

Վաղնջական դարերուն, բարեպաշտ մարդիկ, երբ քահանայի մը հանդիպէին, երկիւղած յարգանքով կը խոնարհէին ու կը խաչակնելէին, համբուրելով անոր աջը, այն հաւատէով որ Յիսուսի ձեռքը դպած է անոր: Այսօր՝ ոչ այդ բարեպաշտ մարդը կը տեսմէ եւ ոչ ալ գրաւիչ տեսարանը երկրի ոնւէ տեղ, ուր հայ մարդիկ կ'ապրին:

Հոգեւորականը միաժամանակ, թէ հայր ու մայր է մեզի, թէ քոյր ու եղբայր, թէ բժիշկ ու բարեկամ, թէ դատաւոր ու պաշտպան:

Օրինութիւն է իր ներկայութիւնը եկեղեցւոյ եւ հասարակութեան մէջ, որպէս

Աստուծոյ եւ Քրիստոսի ներկայացուցիչ ու մեծ դժբախտութիւն է, երբ ան չի մօտենար մեզի, չ'այցելեր հիւանդին ու սգաւորին, կ'անտեսէ աղքատը ու չի խրախուսեր իր զաւակներէն լքուած ալեւը, որ մահուան մերձաւորութեան մէջ մարդու կը կարօտի:

Այս գերագոյն ու սրբազն տիտղոսը արժանապէս ընդունելու կոչուած է մարդը, որուն պիտի վստահուի երկնաշնորհ դիրք մը երկրի վրայ:

Ո՞վ պիտի ըլլայ այդ բացառապէս առանձնաշնորհեալ թեկնածուն, որ բարացուցէ իր կերպարին վրայ հաւատքին վսեմութիւնը եւ սրբութիւնը:

Ո՞չ անշուշտ, ոեւէ մէկը, ո՞չ կեանքի պայքարին մէջ պարտուած մը, ո՞չ յանձնարարուած կուսակցական մը, ո՞չ բարեկամներու միջամտութեամբ անընդունելի մէկը, ո՞չ հոգիով ու մտքով անմշակ մէկը եւ ոչ ալ ծիսակատարութիւնը ծիսավաճառութեան վերածող բախտախնդիր մը:

Հասարակ գործ մը կամ պաշտօն մը չէ հոգեւորականին ընտրած ասպարէզը, ուրկէ ներս կարենան սպրդի շնորհազուրկ եւ տիսուր անցեալով մարդիկ:

Ան պէտք է ըլլայ բացառապէս անձնաւորութիւն մը խոր ու լայն զարգացումով ու ճառագայթի պէս անթիծ հաւատքով:

Մանուկ հասակէն պէտք է սնած ըլլայ աղօրքով, Յիսուսի շնորհով ու պատգամներով եւ անոր սրբալոյս կեանքին վրայ հաստատեն իր հօտին անշահախնդրութեամբ ծառայող մտատիպար եկեղեցականը:

Երբ հանրային սովորական գործերու համար բծախնդրութեամբ կը փնտուենք յարմարագոյն մարդը, առաւել նախանձախնդրութեամբ պէտք է նկատի առնենք ընտրութիւնը հոգեւոր ասպարէզի

թեկանձուներուն:

Արժանաւոր հոգեւորականը հազուադէպ կը տեսնես այս բարոյազուրկ ժամանակներուն, որ սուզուի Աստուծոյ սիրոյ օրէնքին ուսումնասիրութեան մէջ եւ հինաւուրց հոգելոյս հայրապետներու եւ եպիսկոպոսներու իմացական շողարձակումով գրական գործեր արտադրէ:

Այնքան սուրբ է պաշտօն և հոգեւորականին եւ այնքան պատկառազդու անոր անձը, որ նշմարիտ հաւատացեալի Ս. Սեղանին առջեւ՝ պատարագիչին վերացումի պահուն կը կարծէ տեսնել մարմնացեալ ու յարուցեալ Յիսուսը:

Ի՞նչ է տարրերութիւնը գործաւոր մարդուն եւ հոգեւոր պաշտօնեային: Ի՞նչ կրնայ տալ մէկը միւսին, որ երկուստեք հոգեւորապէս բաւարարութին: Երկուին ալ ընտրած են աշխատանքի լուսաւոր նամրան, միասնարար կը բայեն, իրարմէ անբաժան, տարբեր նպատակներով, ու երբեք չեն հակասեր ու խաչաձեւեր գիրար:

Աշխատաւորը օրուան բոլոր ժամերուն գետին հակած կը ջանայ օրապահիկը շահիլ, եւ հոգեւորականը աչերը խորահաւատ վերացումով՝ երկինք յառած, մարդոց բարույն համար Արարշին հետ կը հաղորդակցի: Երկուին ալ հոգեւոր մթնոլորտի մէջ կը նգնին յաւերժութեան համար, Աստուծոյ ծրագրով սուրբ աշխատանքի լծուած:

Հոգեւորականը երկրի վրայ իր պաշտօնին պարտականութիւններով թէեւ մարդկային գործ կը կատարէ, բայց իր ուժը եւ ներշնչումը կը ստանայ երկինքէն:

Խորանին վրայ, Ս. Սեղանին առջեւ պատարագիչ քահանան կը խորհրդանշէ Յիսուսի անձին սրբութիւնը: Ամէն բառ, ամէն խօսք ու աղօրք, որ կ'արտասանէ ու հաւատացեալին հոգիին կը դպչի, իր խօսքերը չեն եւ ոչ ալ մտածումները կամ

մարդկային բնագրեն բաղուած հաստուած հաստուածներ:

Նոյն ինքը, Արարիչն է, որ կը խօսի պատարագիչին բերնով ու երկնային պատգամն է որ կը փոխանցէ հաւատացեալներուն:

Որպէս մարմին, մարդը դիւրաքեկ կառոյց մըն է, դատապարտուած օր մը հոդին հետ տարրալուծուելու եւ վերջանալու: Բայց որպէս հոգի յաւիտենական կեանք է, վախճանած արդարներու յաւերժալոյս փառէնվ:

Մեծ ու փոքր մեղֆերը, մեծ ու փոքր սուտերը, մեծ ու փոքր սայրափումները, զորս կ'ունենանք նուիրապետական կարգերու վրայ փորձութիւններէ հրապուրուած, թէեւ մաս մը կը նկատուին հասարակութեննեն, բայց ոչ մէկ մանրամասնութիւն չի վրիպիր Աստուծոյ ամենատես աշբէն: Ու պատիժը, որքան ալ յապաղի մեղաւորը բարոյապէս պատուհասելու, կու գայ անպայման մեղապարտին մահեն առաջ կամ վերջ բացայայտելու աշխարհի առջեւ անոր սայրափումները:

Մեղֆը անխուսափելի է ամէն հոգեւորականի կեանքէն: Տարբերութիւն չ'ըներ, թէ ի՞նչպէս կը դրսեւորուի, սուտո՞վ կամ զրպարտութեամբ, շահատակութեամբ կամ զեղծարարութեամբ, գիտութեամբ կամ անգիտութեամբ:

Երկու աններելի մեղֆեր, որ հոգեւորականը կը հեռացնեն Աստուծոյ լոյսէն եւ ժողովուրդի կեանքէն, շահախնդրութիւնն է եւ փառատենչութիւնը:

Այս երկու մեղֆերն ալ հոգեւորականը կ'առաջնորդեն դէպի ընդերքներու խաւարակուու աշխարհը, ուր սատանան եւ հոգեւորականը չշփոթուելու աստիճան կը նոյնանան ու չեն զատորոշուիր:

Հոգեւորականը, եղեր է բահանայ կամ եպիսկոպոս, ամենաքարածր անձնաւորութիւնն է հասարակութեան մէջ

իր սրբակրօն պատշօնով: Ոչ մէկ կազմակերպութեան ղեկավար եւ ժողովներու ատենապետ կան նախագահ, որքան ալ պատկառազդու ըլլայ իր հանգամանենվ, չի կրնար հասնիլ ու հաւասարիլ անոր բարոյական մակարդակին:

Ի՞նչ կրնանք ըսել հովուական ծառայութեան մէջ նսեմացած այն բահանաներուն, վարդապետներուն ու եպիսկոպոսներուն, որոնք յոտնկայս յարգանք ցոյց կուտան այն ժողովականներուն, ու ատենապետներուն, որոնցմէ կը խորիին կախում ունի իրենց պաշտօնին ապահովութիւնը կամ բոշակի յաւելումի ակնկալութիւնը:

Երկրի մը բագաւորը մարմիններու կառավարիչ է, որով՝ իր անձով ու գահով՝ անցողական վախճան ունի: Իսկ հոգեւորականը հոգիներու փրկութեան առաջնորդն է եւ այդ առանձնաշնորհեալ կոչումով կ'ընդգրկէ յաւիտենականութիւնը:

Աստուած կ'ուզէ տեսնել իր պաշտօնեան, որպէս հարազատ զաւակ մը եւ ոչ թէ կրօնական տարագի տակ ուխտադրուժ մը:

Մտածէ պահ մը, ո՞վ երիտասարդ, որ քեզ ձեռնադրող եպիսկոպոսը իրմէ չէ որ կուտայ այս երկնային շնորհը: Ինքն ալ, իր կարգին ուրիշէ մը առաւ զնյն եւ այդ ուրիշը, իր նախորդէն: Եւ այսպէս դէպի ետ երբալով, կը հասնինք շղթային առաջին օդակին, որ Յարուցեալ Փրկիչն է, եւ որուն ամենասուրը ձեռքը հանգչեցաւ Առաքեալներուն վրայ եւ անոնք ալ իրենց ձեռքերը դրին մեր հոգելոյս հայրապետներուն վրայ:

Քրիստոս' նահանայապետութիւնը չժառանգեց ոչ մէկէն, այլ ուղղակի զայն առաւ իր երկնաւոր Հօրմէն:

Մտածէ՛, որոշէ՛ եւ ուխտէ՛, որ դուն ալ մէկը ըլլաս այդ սրբալոյս շղթային ոսկի օդակներէն:

Բարեպաշտ քրիստոնեայ մը կարծրօրէն կը փորձուէր կեանքի դաժան գեալքերէն։ Մէկը միւսին ետեւէն դժախտութիւնները կը հարուածէին զինքը։

Ամէն անգամ, երբ նոր վիշտ մը կու գար պատուհասելու զինքը, կը դիմագրաւէր զայն հետեւեալ խօսքերով։

- Ով Աստուած, զա՞րկ, որքան ծանր որ կրնաս, արժանի եմ խստագոյն պատիժի։

Այս յարանուն փորձութիւններուն տոկաց մինչեւ իր կեանքին վախճանը։ Այն ըստէին, երբ աշքերը ընդմիշտ պիտի փակէր աշխարհի լոյսին, այս շնորհազարդ երիտասարդը ըստ իր խոստովանահօր-

- Երկինքէն ձայն մը լսեցի, որ կ'ըսէր ինձի, - Ուկի պսակին մրհահարումը վերջացաւ, զոր պատրաստեցի ֆեզի համար ...։

Բարեպաշտ ու անձնդիր հոգեւորականը, ինչ ապերախտ պայմաններու մէջ այ գտնուի եւ որքան ծանրակշիռ ըլլան իր անձին դէմ յարուցուած դժգոհութիւնները, գիտէ երկայնամտութեամբ դիմագրաւել զանոնի եւ հաւատալով, որ նշմարտութեան դէմ պայքարողները ի վերջոյ կը պատուհասուին ու ինք աստուածային կարգադրութեամբ կը ստանայ լիովին իր կրած նեղութիւններուն հատուցումը։

ՎԱՐԴԱՆ Ա. ՔՃՆՅ. ՏԻՒԼԿԵՐԵԱՆ